

Վանդաւած սեւացած պարխապի տակին
Նըստած էր արխուր կորացած զըլխով:

Հրակէզ արեւում բոպիկ՝ զըլխաբաց
Սուր ժայռերի մէջ կայրուէր տոչորուէր.
Ըմբիծ ճակատէն քըրտինքը բըխած
Եւքերի խոշոր կայլակին խառնուէր:

Արնայի տարտամ այն աւերակաց,
Արնայի երկար, և իբր երագում
«Մայրի՛կ» կըկոչէ, կըսթափի յանկարծ.—
Պիմանցն Անին զեռ կըծըխայ արբուում:

— «Ո՛վ զըծբաղդ մանուկ, հոգւոյս իմ հա-
տոր,
Ի՞նչ կուզես քեզ տամ սիրտդ ըսփոփելու,
Եշխարհի անգին զուարճութիւնք բոլոր
Վեզ չեն խընայուիր, ի՞նչ բան կուզես զու:

«Երբեք կուզե՞ն որ գիշերուան զովին,
Երբ ծառ ու ծաղիկ խաղան զեփուռով,
Եւ երկինքն աստղեր մեղմիկ փալկըրին՝
Յաւերըդ բուժեմ անոյշ երգերով:

«Ամ կարմիր արեւն երբ առաւօտուն
Լեռներէն ծագէ, և բիւր գեղգեղներ
Հընչն անտառում, Եխուրեան գետուն
Հեղիկ ծոցին մէջ լըւամ քո վըշտեր:

«Զըքնաղ սեւորակ աչերդ սըրբելու,
Նախկին մանկական ժրպիտդ՝ բոցավառ
Արմիր այտերիդ նորէն դարձնելու,
Աորացած զըլուխդ ուղղելու համար,

Ի՞նչ կուզես, երգեր, խաղալի՛կ, թըռ-
չո՛ւն,
Թէ ճակտիդ նըման շուշան մի ձերմակ...»
— «Վարեկամ», ասաց մանուկը սիրուն,
«Դս կուզեմ միայն մէկ սուր և նիզակ»:

Թարգմանարար

ՍՏԵՓԱՆՈՍ ՄԱԼԽԱՍԵԱՆՑ

ԱԶԳԱՅԻՆ

ՄԻՒՌՈՅՆԻ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ.

Ի 4-ն յառաջակայ Յունիս
ամսոյ, յաւուր տօնի Հոգեգա-
լըստեան, Ս, Միւռօնի օրհ-
նութիւնը պիտի կատարուի:

ՆՈՐԻՆ ՄԵԾՈՒԹԻՒՆ

ՆԱՍՐԷՏՏԻՆ ԺԱՀ

ՊԱՐՍԿԱՍՏԱՆԵԱՅՑ

Ի Ս. ԷԶԻԵԼԻՆ.

Երէկ — ի 29-ն Ապրիլ ամսոյս — Ս.
Էջմիածին եւ սորին գահակալ Վեհ.
Հայրապետ Տ, Տ, Գէորգ Կաթուղիկոս
Ազգիս՝ Արեգակնափայլ Նաորէտտին
Շահի Պարսկաստանեայց թագաւորին
այցելութիւնը ընդունելոյ պատիւը ու-
նեցան:

Նորին Արքայական Մեծութիւնը ի
վաղուց հետէ ըզձացած է Հայաստան-
եայց այս հնազարեան եւ նուիրական
կեդրոնը իւր բարեհաճ այցելութեամբ
տեսնել եւ յարգել:

Այս անգամ Արարատեան աշխար-
հէն եւ Կովկասէն անցանելով դէպ ի Եւ-
րոպա երկրորդ անգամ կատարած ճա-
նապարհորդութեան բարեյարմար առ-
թիւ՝ Երեւան եկած միջոցում յատ-

կապէս ի դիմաց Վեհ. Հայրապետի
Գեր. Պետրոս Արքեպիսկոպոս Վեհա-
պետեանց, Գեր. Գրիգոր Եպիսկոպոս
Մուշեղեանց, Արժ. Աբրահամ Վար-
դապետ՝ Պարսկերէնագէտ թարգմանն
եւ Պ. Նիկողայոս Տէր-Յովսէփեանց
ի 28 ն ամսոյս փութացին Երեւան Եր-
թալով Նորին Արքայական Մեծութեան
գալուստը շնորհաւորել:

Եւ ինչպէս Կայսերական Կառավա-
րութեան կողմանէ հաղորդուած էր
Վեհ. Հայրապետի, նոյնպէս երէկ գրե-
թէ կէսօրին Արեգ. Շահը Երեւանէն
մեկնեցաւ այսօր ի Ս. Էջմիածին գալոյ
համար:

Թէեւ գարնանային եւ անձրեւային
աւուրք էին, սակայն նոյն օրը պարզ եւ
պայծառ եղանակը մեզ ուրախակից
եղած էր եւ հանդիսին շքեղութիւնը
աւելացրեց:

Արքազնագոյն Հայրապետի կողմանէ
եկեղեցական երեսփոխաններ՝ ինչպէս
նաեւ խուռն բաղմութիւն ժողովրդեան
գրեթէ կէս ճանապարհէն դիմաւորե-
ցին Նորին Արքայական Մեծութիւնը:

Ս. Էջմիածնի արտաքին պարսպի հիւ-
սիսային մեծ դրան առջեւ եկեղեցա-
կան վայելուչ հանդիսիւ եւ յատուկ
պատրաստուած երգով դիմաւորեցաւ՝
նախ եւ յառաջ համառօտ ուղերձով
«Ներկայացնելով: Զանգակ-
ները կհնչէին: Մի եւ նոյն հանդիսով
«Տրգաւայ դռնէն» մտնելով Վանուցս
մէջը՝ Նորին Արքութիւն Վեհ. Հայրա-
պետ դիմաւորեց զԱրեգականփայլ Շա-
հընշահ Արքային եւ արժանաւոր յար-
գանօք եւ բարեմաղթութեամբ շնոր-

հաւորեց գալուստը: Վեհարանի ներ-
քին բակում՝ դրօշակազարդից առջե-
ւը կանգ առաւ շարուեցաւ եկեղեցա-
կան հանդէսը եւ երգեցողութիւնը շա-
րունակեցաւ մինչեւ որ Արեգ. Շահը
ելաւ ի Վեհարան եւ հանգստացաւ Հայ-
րապետանոցի պատուաւոր մեծ գահ-
լիճում:

Մի քանի ժամ հանգստանալէ եւ
կարեւոր մեծարանքները կատարուելէ
յետոյ՝ Նորին Արքայական Մեծութիւ-
նը բարեհաճեցաւ այցելել Ս. Տաճարիս
եւ նորաշէն թանգարանաց, եւ ուշա-
դրութեամբ դիտեց ամեն բանը: Յե-
տոյ այցելեց Գէորգեան ձեմարանին,
որոյ առջեւ աշակերտք երգերով դիմա-
ւորեցին զՆորին Մեծութիւն եւ առաջ-
նորդեցին Հանդիսարան կոչուած մեծ
գահլիճը, ուր Նորին Մեծութիւն բազ-
մեցաւ յատուկ գահը եւ Ասպահանցի մի
աշակերտ Պարսկերէն համառօտ մի ու-
ղերձ կարդաց: Դոյզն ինչ հանգստանա-
լով՝ Օգոստ. Շահը բարեհաճեցաւ այ-
ցելել դասատները՝ մատենադարանը՝
սեղանատունը եւ ուշադրութեամբ կդի-
տէր՝ կհետազօտէր եւ կընթեռնոյր աշ-
խարհագրական տախտակները՝ մոլորա-
կաց եւ այլ կրթական գործիքները՝ մի-
անգամայն ինքնին փորձելով:

Անձուկ ժամանակամիջոցը լրացած
էր, եւ ընդ երեկս Օգոստ. Այցելու Հիւ-
րը Իւր բարձր գոհունակութիւնը եւ
շնորհակալութիւնը յայտնելով Վեհ.
Հայրապետի մերում, եւ Նորին Արքու-
թեան ուղեկցութեամբ՝ ողջերթի կանգ-
նած աշակերտաց եւ երգեցողաց մէջէն
անցնելով՝ ձեմարանի վանդակաց առջե-

ւի՛արտաքին մեծ հրապարակում նստաւ
կառքը եւ ընդ համայն ուղեկիցան մեկ-
նեցաւ աստի ի Ս. Էջմիածնէ։

Նորին Արքայական Մեծութեան ու-
ղեկից էին

Բարձրադատիւ Միրզա Հիւսէյին խան՝
Պետութեան գլխաւոր քարտուղարն,
որ եւ սպարապետ, արտաքին եւ տա-
տերազմական գործոց առաջին նախա-
րար է։

Վսեմ՝ Ալի Միրզա խան՝ Էդէտ - ուլ -
մուլք, ցեղապետ Ղաճարաց, Կնքապետ
եւ ըն։

Վսեմ՝ Ալի Ռիզա խան՝ քեռորդի
Շահին։

Մեծ՝ Իպրահիմ Ռէիս եւ ըն։

Մեծ՝ Աղա Իպրահիմ՝ առաջին սե-
նեկապետ եւ ըն։

Վսեմ՝ Մէյթի - ղուլի խան, քեռորդի
Շահին։

Մեծ՝ Միրզա Ալի Նազի՝ հանգերձա-
պետ։

Մեծ՝ Աղա Ռիզա՝ աջակից եւ գան-
ձապահ։

Մեծ՝ Մուհամմէտ Հասան խան զօ-
րավար՝ աջակից եւ առաջին թարգ-
ման։

Մեծ՝ Մուհամմէտ Ալի խան՝ առա-
ջին գանձապետ։

Մեծ՝ Զաֆար - ղուլի խան։

Մեծ՝ Սօլթան Հիւսէյին միրզա։

Մեծ՝ Ֆէրրուհ խան։

Մեծ՝ Ամահամատ Ալի՝ սեղանապետ։

Մեծ՝ Գաղղիացի թօլօղան բժշկա-
պետ։

Մեծ՝ Թէյմուր Փաշայ խան զօրավար՝
կառավարիչ Մակուայ։

Արգոյ Միրզա Ահմատ խան՝ հիւպա-
տոս Աստրախանու։

Արգոյ Միրզա Մահմուտ խան՝ հիւ-
պատոս Տփլիսայ։


Արգոյ Աղա Ռիզա։

Իսկ Ռուսաց Օգոստափառ՝ Վեհա-
փառ եւ Բարեխնամ Կայսեր կողմանէ՝
սահմանէն սկսեալ յատուկ պատգա-
մաւոր եւ ուղեկից էր Վսեմ՝ Իշխան
Մէնշչիկով։

Երեւանու Նահանգապետ Վսեմ՝
Րօնալիէվ զօրավար, Երեւանեան բա-
նակին նորոգ հրամանատար Վսեմ՝ Քօ-
մարով զօրապետ, այրուձիոյ հրամա-
նատար Վսեմ՝ Ամիրախալով զօրավար
եւ այլք եւս ուղեկցած էին։

Վեհ՝ Հայրապետի կողմանէ մինչեւ
Երեւան Արեգահնափայլ Շահի վերա-
դարձին ուղեկցեցան Գեր. Մկրտիչ Արք-
եպիսկոպոս Բաբամեանց, Գեր. Մես-
րոյք Եպիսկոպոս Սմբատեանց եւ Արթ.
Աբրահամ Վարդապետ։

Նորին Արքայական Մեծութիւնը՝ երբ
ձեմարանէն կմեկնէր՝ 700 յանուն ձե-
մարանի եւ 300 յանուն կարօտելոց՝
ամենը հազար ութ - նուիրեց։



Չ Գ Ե Ս Տ .

Վսեմ՝ Պ. Յովհաննէս Յօնանեանց
յանուն եւ ի յիշատակ նորոգ հանգուց-
եալ որդւոյն իւրոյ սիրելւոյ Յովհաննու
Յօնանեանց՝ ոսկեթել եւ արծաթաթել
գործուած զիպակէ մի ձեռք պատուա-
կան զգեստ, այս է՝ մի հատ շուրջառ, մի